

8035

8

891.99

9-64

1910

R 6. 7722

ՅՈՂՀԱՆՆԷՍ Մ. Խ. ԳՍԲԵՅԱՆ

*9. Street
Petersburg*

Կ Ա Յ Ծ Կ Լ Տ Ո Ւ Ք

(ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)



~~80/99~~
~~9/66~~

1910

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԱԿ Կ. ԿԱՐՕԵԱՆ

Կ. Պոլիս, Պապր Այի ձսսեկի

REPRODUCED FROM THE ORIGINAL

W. & A. T. S. P. & C.

REPRODUCED



1870

W. & A. T. S. P. & C.

NEW YORK

183
ՅՈՎՀԱՆՆԷՍ Մ. Խ. ԳՍԲԷՅԵԱՆ

891.99

9-64

✓



Կ Ա Յ Ծ Կ Լ Տ Ո Ւ Ք

(ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ)

594
465

91

2003



1910

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԵԱԿ Կ. ԿԱՐՕԵԱՆ

Կ. Գոլիս, Գալսր Ալի ճսսսկսի

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ան համարձակ ու երկչոս նայուածքներ սեւեռելով
 տուրջս դանդաղաբայլ կը փորձեմ այսօր գրականութեան
 շաւղին մէջ մտնել :

Մտքիս անդամիկ արտադրութիւնը ԿԱՅԾԿԼՏՈՒՔ այ-
 սօր կը նուիրեմ Հայ Մասենագրութեան գրադարանին
 ակնկալելով անկէ անուրէս պատճան վայրիկ մը սոյն
 հասորիկիս համար :

Որքան ալ չնչին բան մը՝ սակայն այսուհանդերձ
 լիայոյս եմ որ պիտի վայելեմ ներողամիտ ժպիտներ որոնք
 պիտի քաջալերեն պատանի սկսնակ մը որու սիրտը սկը-
 սած է հրդեհուիլ գրականութեան բոցով :

ՅՈՎՀԱՆՆԵՍ Մ. Խ. ԳՄԲԷԹԵԱՆ

Մտերի՛մ ընկեր,

Աչքիս առջև են այն թղթի պատառիկները, որոնց
 վրայ գրուած ձեռագիրներուդ ընթերցման մէջ խոկուած
 երբեմն լուռ բաղձանք մը կ'ունեննայի սրտիս մէջ, զա-
 նոնք օր մը տպագրուած տեսնելու և այսօր երբ կ'աւե-
 տես ինձ կայծկլիսուքի տպագրութիւնը, զիտե՞ս ի՞նչ
 անուշ գոհունակութիւն մը կ'զգամ, միախառնուած ան-
 զուսպ հիացումով մը. երբ կ'երեւակայեմ՝ ժպտի, սիրայ
 և իղձի պատանեկան գողտրիկ տաղերդ, կայծկլուքներ
 վառ սրտիդ ատրուշանին, իրենց պլպլումով եկած ու
 լուսազարդած անդրանիկ հատորիկդ :

Կեդրոնականի սեմէն ներս երբ Աւրաստացի հայրենա-
 կիցներ զիրար կ'ողջունէինք, դուն այն ժամանակէն ար-
 դէն գուշակել տուիր մեզի ապագայ Մեծարենցի մը տեղ
 գրաւելու ընդունակութիւնդ : Եւ այսօր ա՛նա՛ սրտիդ
 անկեղծ զգացումները մտքիդ վառ երեւակայութեան
 թռիչքին հետ զիրկնդխառնուած կ'արտայայտան, Գեղե-
 ցիկին ու Բարիին գաղափարը ներշնչելով :

Բանաստեղծը վեհ կոչում մը ունի որուն նորածագ և
 աղօտ նշոյլները այժմէն իսկ կը պլպլան ճակտիդ վրայ և
 յուսալի է որ անոնք մօտիկ ապագային մէջ լուսասփիւռ
 փարոսի մը արփաւէտ ճառագայթներուն խաւարահալած
 դերին մէջ պիտի փայլին պերճօրէն :

Անա՛ ինչ որ կայծկլիսուքդ կը ներշնչէ ինձի : Այդ

կայծկատուքները չպիտի ցրուին խաւարի մը մէջ այլ կը վստահեցնեմ քեզ որ, քու բաղձանքիդ համեմատ՝

«Այգն զանոն պիտ հրդեհեհ,

Հորիզոնին վրայ հուր . . . » :


կայծկլիտուքի տպագրութեան առթիւ յայտնելով իմ անպատում ուրախութիւնս և հիացումս, որ այնքան մատղաջ հասակիդ մէջ, կեդրոնականի յարկէն, սկզբնական և զուցէ քեզի համար անհամարձակ քայլ կ'առնես դէպ ի գրականութիւն, կը սեղմեմ ձեռքերդ և ջերմապէս կը շնորհաւորեմ քեզ .

Դասնկերդ

ՄԵԼՔՈՆ Յ. ԷՆՖԻՅԷՃԵԱՆ

18 Ապրիլ 1910

Կ. Պոլիս



Կ Ա Յ Մ Կ Լ Տ Ս Ի Ք

Խաւարին մէջ համասփիւռ,
Կը կայծկլտան լոյս կայծեր,
Որոնք հովէն տարուբեր,
Կը ցըրցըքնին ամէն ուր :

Կը ցըրցըքնին ամէն ուր :
Պիտի մարին արդեօք, թէ
Այգն զանոնք պիտ հրդեհէ,
Հորիզոնին վրայ հուր :

Հորիզոնին վրայ հուր,
Պիտ ողջունեն արշալոյս,
Թէ չէ մարին պիտ անլոյս,
Խաւարին մէջ համասփիւռ :

7 մարտ 1910

Ծ Ր Մ ՈՒ Ն Ձ Ք

Ձմեռ մը կայ, ձմեռ մը ցուրտ, հողւոյս մէջ,
Ուր սիրտս ալ գերթ թռչուն: մ'անրոյն ու տկար
Կը դողդղայ... հիւանդ է անկ վըշտանար,
Յուրտին հանդէպ անպատասպար հէք ու խնդ:

Տենդոտ ու ցուրտ սարսուռներ կան կուրծքիս տակ...
Յիշատակի աւերներուն վրայ լուռ,
Կ'ողբան թախտոտ հեծքեր տարտամ և տխուր,
Ինչպէս բուեր վայելեներով չարգուշակ:

Բարէ, արդեօք պիտի դա՞յ օր մ'ալ ուրախ,
Երբ հողւոյս մէջ խայտայ առոյգ ու նոր կեանք,
Եւ վերստին սիրտս արօվէ սիրաբախ:

Ո՛հ, սա դէմքիս ցուրտ դալունին ալ ե՞րբ արդեօք,
Պիտ զգենու սիրուն պսակ վարդերանդ.
Կեանքս ալ ե՞րբ պիտ ցնծայ զուարթ և անհոգ:

25 Յունվար 1910



Ի Ն Ձ Ո՞Ւ Ի Վ Ե Ր Ձ Չ ՈՒ Ն Ի

Ուսուցչիս՝ Տիբոն Զաւենանիս (Ինքու)

Կ'ըսեն վերջ ունի աշխարհը համակ,
Լուսինն ու աստղեր, եթերն ալ կապոյտ.
Արև, հորիզոն, ամպ, շանթ ու կրակ,
Ծովերը անհուն, գետերն յորձանուտ:
Կ'ըսեն վերջ ունին լեռները հսկայ,
Եւ դալարագեղ նոճիները խիտ.
Ու այնուհետև աշխարհիս վրայ,
Պիտի չմնան ծիծաղ և ժպիտ:
Կ'ըսեն թէ ունի սէրն ալ իր վախճան,
Գորովն ու գուժը պիտ խամրին մէկ օր,
Ջերմ համբոյրները սառոյց պիտ ըլլան,
Եւ պիտի խեղդին վշտերը բոյոր:
Կ'ըսեն թէ մարդն ալ ասուպի նման,
Պիտ անցնի, մարի երկրի երեսէն,
Եւ աշխարհն անբողջ պիտ ըլլայ դամբան,
Որուն տակ թաղուի կեանքը համօրէն:
Կ'ըսեն՝ հովերը, աւերակներուն
Վրայ պիտ ըլլան ողբի մրմունջներ,
Որք բարձրանալով մինչ Պարասն անհուն.
Սեւ մեղեդիներ տանին պիտի վեր...:

*
* *

Բայց արդեօք ինչո՞ւ վերջ չունի կ'ըսեն,
Մեծ Արարիչը սա՛ Տիեզերքին,
Ինչ հաճոյք արդեօք աւերակներէն,
Պիտի ունենայ իր անսահ հողին:
Ինչպէ՞ս հաւատամ... ինչո՞ւ վերջ չունի...
Գուցէ խաւարին Մարսափը ըլլայ.
Կամ թէ ժպիտ մը կծու հեգնանքի,
Աւերակներու կոյտերուն վրայ:
Գուցէ անհունին մէջ թափառայած,
Փառազուրկ, տխուր շունջ մը ըլլայ ան.
Կամ թէ սգաւոր շեշտ մը մեկամաղձ,
Որ ունի լալու փառքերու դամբան:
Ո՛հ, ըսէ՛ դու ինձ, զի ես կ'երկբայիմ...
Արդեօք արցունքի կաթիլ մը չըլլա՞ր
Որ թրջէ զոնէ մէկ անշուք շիրիմ,
Իջնելով պարապ Անհուններէն վար...

10 Մարտ 1910



Հեռո՞ւն, հեռո՞ւն, պանդխտութեան նժդեհ վայրերն այս
օտար,
Կը դառնացնեն պատանեկան խանդավառ ու ժիր կեանքն
իմ,
Չունին անոնք հրապոյր աչքիս և ոչ թովանք մ'ինձ
համար,
Ծնած հողս կը փնտռեմ միշտ, իր կարօտով կը վառիմ:

Մանուկ էի՝ բախտն անողոք քեցեց հեռու Անկէ զիս,
Տարաւ նետեց օտարութեան ծովեզերքներ հեռաւոր,
Ուր կ'ըսէին ինձ միշտ. «Տղա՛յ, հեռո՞ւն, հեռո՞ւն դուն
ունիս,
Ծննդավայր մը գեղեցիկ շատ հաճելի, շատ աղուոր»:

Այժմ կ'ըզգամ ներքին ոյժ մը զիս կը քաշէ դէպի զինք,
Ուխտած եմ իս իր մէջ մեռնիլ, հոն թող թաղուի մար-
մինս հէք,
Իսկ թէ բախտը այդ ալ չուզէ խոժոռ նայի ինձ երկինք,
Վերջին կտակս այս թող ըլլայ... անհուններս հո՛ն տարէ՛ք:

6 Յունիս 1909





Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ս

Ձեմ ալ կարօտ ժպիտներուդ սիրային,
Ու չեմ բաղձար սիրոյդ երբէք տիրանալ
Ի ու հմայիչ և անմահն նայուածքին,
Ձեմ փափաքիր ոչ կը մերժեմ ես ան ալ :

Ժպիտներդ հեզնութիւն են գիտեմ ես,
Անոնք կեղծ են, նենգալի են ու խարդախ,
Դուրս կը վանեմ սէրդ այժմէն իմ սրտէս,
Ու կը խեղդեմ արօրիւններն իր սիրաբախ :

Ձի արդ այլ է հոգեհատոր սիրունիս,
Գեղեցկատիպ, չքնաղածին, անուանի,
Ոյր տուած իմ համակ կեանքս սւ ողջհոգիս,
Իմ հարազատ Մայր-Հայրենիքս է ան :

15 յուլիս 1909

Գիտե՛ս, ո՛ր անգո՛ւլթ, լուսնի աչքերն ալ ժպտեցան մեզի,
Երբ կարկաչանոս վտակի ափին նստած ուխտեցինք,
Իրարու ջերմ սէր նոճիներու լուս ստուերներուն տակ,
Ուր զեփուռն ալ մեղմ կը հիւսէր թովիչ յանկերգներ յստակ,
Երբ որ կնքեցինք մենք անկեղծ սիրոյ սրբազան դաշինք,
Գիտե՛ս ո՛ր անգո՛ւլթ, լուսնի աչքերն ալ ժպտեցան մեզի :

Լուս նոճիներու սօսաւիւնն անուշ մեր սէրը երգեց,
Հիւսեց երազներ մեզի ըզզլիսիչ վտակին խոխոջ,
Փայլուն աստղերն ալ գիտե՛ս կրկնքէն ինչպէ՛ս շիթ առ շիթ,
Սիրոյ այս ուխտին վրայ ցօղեցին բերկրանք ու ժպիտ,
Եւ օրհներգելով զոգցես մեր մատաղ կեանքը դեռ բողբոջ,
Լուս նոճիներու սօսաւիւնն անուշ մեր սէրը երգեց :

Երբ մեղրածորան շրթներովդ անմեղ դուն սէր ուխտեցիր,
Սէր նուիրական, սէր ջերմ ու անկեղծ և սէր անապակ,
Բնութիւնն անխօս ունկնդրեց վսեմ երգումիդ այն օր,
Երբ բացիր ինձ քու սիրարարձ հոգւոյդ գաղտնիքներ բոլոր,
Գիտե՛ս ո՛ր անգուլթ, ժպտեցար ինչպէ՛ս զեղանի հրեշտակ,
Երբ մեղրածորան շրթներովդ անմեղ դուն սէր ուխտեցիր :

Ստեփան շուտ մոռցար երգումը վսեմ, ուխտադրո՛ւժ
անդուժ,

Սրտիդ սիրաբախ գարկերն ալ սոււիր անշուշտ օտարին,
Մոռցար վտակի խոխոջն հեշտալուր և սիւզը նոճեաց,
Մոռցար աստղերու ժպտի շիթերը, մոռցար անկասկած,
Թէպէտ գլխ ըրիր խարտեաչ մագերուդ, աչքերուդ գերին,
Ստեփան շուտ մոռցար երգումը վսեմ, ուխտադրո՛ւժ
անդուժ:

Ի՞նչ պիտի ըսէ քեզ արդեօք նոճերու սօսաւիւնը մեղմ,
Երբ այսուհետեւ խայտայ վարսիցդ մէջ գեղածածան,
Մինչ դուն լուսնի ջինջ ցօլքերուն ներքև մինակ ըսպասես,
Նոր պաշտելիիդ հոգով անձկագին, սրտով սիրակէջ,
Ու երբ վտակի քով ուխտես կրկին սէ՛ր նուիրական,
Ի՞նչ պիտ ըսէ քեզ արդեօք նոճերու սօսաւիւնը մեղմ...

27 Յունվար 1910



Հ Ե Ր Ո Ս Ը

Սրհամարեց կենաց հաճոյքն հեշտագին,
Կեանքի բաղձանքն ալ միշտ խեղդեց հոգւոյն մէջ,
Սիրտը երբեք չի թրթռաց սիրային,
Ժպտաներու հանդէպ դիւթիչ ու անվերջ:

Ոչ ալ տարփոտ սէրեր եկան ընաւին,
Պատելու իր վեհ հերոսի սիրտը քաջ,
Ուր չկային հաճոյքները կեանքի սին.
Փափաքները, բաղձանքները հեշտամած,

Իր սրտին մէջ ունեցաւ ան լոկ մէկ սէր,
Տուայտանքի տակ հեծեծող հայրենեաց,
Սիրան այդ սիրոյն բոցերուն մէջ կ'արծարծէր,
Կը բարախէր միշտ այդ սիրոյն մէջ վառուած:

Եւ նետուեցաւ այդ սուրբ սիրով առգորուն,
Դէպի ռազմի անեղ դաշտը ինք ազատ,
Հո՛ն կուուելու, հո՛ն թափելու իր արիւն,
Հո՛ն փրկելու հայրենիքը հարազատ:

31 Յունուար 1909


ԱՐԴԱՐՈՒՔԵԱՆ ԱՍՏՂԸ

Յակոբ Պապիկեանի անմուաց յիշատակին

Աշխարհներէն նախճիրներու ցայտեց հրթիռ շողշողուն ,
Երկներբանդ բոց փնջիկներով , ասուսներով վայրահակ ,
Իր թուիչքին հետ վերցնելով դէպի եթերն այն անհուն ,
Վերջին զոհը մեծ ոճիրին . Արդարութիւնն անապակ :

Ասուսներն իր վար թափեցան մարմնելով մութին մէջ ,
Սև խաւարի թանձր քօղը ծածկեց զանոնք յեղակարծ ,
Սակայն հետքը չանհետացաւ այլ մնաց յար հոն անշէջ ,
Երկնի վրայ Աստուղը եղաւ Արդարութեան իրաւանց :

Եւ հանապազ ճշմարտութեան ճառագայթներ լուսածին ,
Սփռեց , բաշխեց ստատօրէն , լուսաւորեց ամէն դի ,
Եւ սերունդներն յաջորդական դիտելով զայն կ'ըսէին ,
« Կարմիր երկրէն ցայտած շողշող հրթիռին հետքն է ասի » :



Վ Ա Ր Գ Ի Ն

Ուզեցի բոյրդ առնել ,
Ո՛վ , չքնաղ վարդ իմ սիրուն ,
Ու մօտեցայ դեղդոջուն . . .

Թուփիդ առջև ծունր իջայ ,
Եւ մինչ թերթիցդ վրայ ,
Ըղձայի շունչս սփռել ,

Դու համբոյրիս պատասխան ,
Հատու փուշդ ցոյց տուիր ,
Եւ անդորո՛վ վարդ կարմիր .

Սա՛ շրթներս հրատոչոր ,
Դու խայթեցիր ո՛հ շատ խոր ,
Վէրք մը թողլով հոն դաժան . . .

14 Մարտ 1910

Շ Ե Ր Ի Մ Ն Ե Բ Ո Ւ Խ Ո Ր Ե Բ Ե Ն

Ազատութեան նահատակաց խնկելի,
Երբ կ'այցելեմ նուիրական շիրիմներ,
Անոնց խորքէն գոգցես գոչէ ձայն մ'ինձի,
«Պէտք է քալել ճամբէն եղբարց անձնուէր» :

Եղբարց՝ որոնք ընդդրկեցին հոգեին,
Ճանապարհը Ազատութեան պայքարի,
Ուր թափեցին արեան կաթիլն իսկ վերջին
Որ հայրենեաց երջանկութեան լոյս ծագի :

Եղբարց՝ որոնք հայրենիքի փրկութեան
Անգուսպ տենջով մաքառեցան անսկուն,
Մարտի ահեղ գոռ դաշտին մէջ զոհուեցան,
Մրմնջելով . « կեցցէ՛ յաւերժ փրկութիւն » :

Հոս վազգէնն է, հող Մարտիկն է, հոն ժիրայր,
Ազատութեան նահատակներ խնկելի,
Ռահվերաներ հայրենիքի հէք թշուառ,
Ժանտ բռնութեան դէմ մաքառող Ֆէդայի :
Եւ բոլորն ալ շիրիմներու խորերէն,
« պէտք է քալել ճամբէն եղբարց » կը գոչեն :

26 Յունիս 1909

Լուսի՛ն, ո՛վ աշխարհ դու երանութեան,
Քու մէջն ալ արդեօք ցաւեր, վշտեր կա՞ն,
Քու լճակներու ջուրերն ալ վճիտ,
Ունի՛ն ալիքներ, խորշովք անժպիտ .

Քու զեփուռներն ալ ունի՛ն ցաւի շեշտ,
Արդեօք քու մէջն ալ կեանք մը չկա՞յ հեշտ,
Երկնակամարդ ծածկէ՞ն մութ ամպեր
Հոտ ալ կա՞ն արդեօք ամպրոպ ու շանթեր :

Քերթո՞ղներ ունի՞ս սրտով սիրատենջ,
Որք քնարներով սէ՛ր երգեն անվերջ,
Անվիշտ, երջանիկ, անհոգ և անգին,
Կեանք մ'ունի՞ս արդեօք, ըսէ՛ ինձ լուսի՛ն :


Թէ ո՛ր չկան հոտ վիշտ, ցաւ ու հոգեր,
Պայծառ ու անբիծ միշտ ջինջ է եթեր,
Սէրն է անխարդախ, կեանքը բերկրառիթ,
Թէ որ ունիս դու միշտ ժպիտ ու խինդ :

Իցի՛ւ թէ մահէս վերջ հոգիս գոնէ,
Գայ քու մէջ ապրիլ կեանք զուրկ հոգերէ,
Ցաւոտ աշխարհի տառապանքէն վերջ,
Երանութեամբ թող հրճուիլ գայ քու մէջ :

30 Հոկտեմբեր 1909

1001
595





Մ Ր Տ Ի Ս Ե Ր Գ Ը

Շատ կը սիրեմ սօսաւիւնը նոճերուն,
Համատարած մենութեան մէջ գիշերին,
Երբ գլխահակ կը դեղերիմ ես հեռուն,
Նոճաստանին մէջ մինակ ու տրամագին:

Շատ կը սիրեմ խոխոջիւնը վտակին,
Երբ իր ափին մօտը նստած կ'երազեմ,
Եւ ջուրերու վետովետումը հեշտագին,
Երազանքի պոհս կ'երգէ երբ վսեմ:

Շատ կը սիրեմ զեփիւռին մեղմ յանկերգներ,
Սաղարթախիտ նոճաստանի մէջ լռին,
Ուր լուսնի ջինջ ցօլքերուն տակ այս գիշեր,
Կը խոկայի մենութեան մէջ առանձին:

Որովհետեւ սօսաւիւնը նոճերուն,
Եւ վտակի խոխոջիւնը հեշտալուր,
Ձեփիւռի մեղմ յանկերգներուն հետ սիրուն,
Ո՛հ կը հիւսեն սրտիս երգը միշտ տխուր:

18 Ապրիլ 1910

Մ Ա Յ Ր Ի Կ Ի Ս

Երբ դեռ մանուկ խողերէս խոնջ ուժասպառ,
Գրկիդ մէջը հանգստանալ կուգայի,
Կը սրբէիր ճակտիս քրտինքը ո՛վ մայր,
Գորովազեղ շոյանքներով սիրալի:

Ու կ'երգէիր ինձ օրօրներ ներդաշնակ,
Մինչ ես անդորր կը ննջէի գրկիդ մէջ,
Երազիս մէջ ալ կուգայիր զերթ հրեշտակ,
Դէմքիդ վրայ փայլուն ժպտով մը անչէջ:

Սանդաղակաթ շոյանքներուդ տակ, քունէս
Երբ զարթէի վերստացած նոր եռանդ,
Կը դրոշմէիր ճակտիս համբոյր սիրազեղ,
Համբոյր սիրոյ, գորովանքի սիրակաթ:

Հիմա կեանքի փշոտ ճամբուն վրայ մայր,
Երբ քրտնաթոր աշխատանքէս խոնջացած,
Ո՛հ խաչիս տակ կ'ընկճուիմ ես ուժասպառ,
Իեզ կը փնտռեմ, քեզ ո՛վ էակ սիրարձարձ:

Համբո՛յր մը տուր սա յոգնաբեկ ճակատիս,
Եւ քայլերուս կթոտ, ուժ ու կորով նոր,
Որով խաչս, որ կը կըքէ այժմ դիս,
Տանիմ դէպի վեհ Գողգոթիս հեռաւոր,

21 Ապրիլ 1910



Ս Է ր Հ Ա Յ Ր Ե Ն Ե Ա Յ

« Սիրէ » ըսաւ ինձ զեփեռը մեղմիկ,
Պաշտումի հուրը ունեցիր վսեմ,
Թովանքը սիրոյ պահերուն քաղցրիկ,
Կուղե՞ս որ մատաղ հոգոյդ մէջ թափեմ:

« Սիրէ » ըսաւ ինձ սոխակն ալ փութկոտ,
Հողիդ խնկարկու թող ըլլայ սիրոյ
Կուռքերու դիւթիչ նայուածքներուն մօտ,
Քեզ երգ մը կուտամ անուշ և հաճոյ:

« Սիրէ » ըսաւ ինձ վտակն ալ վճիտ,
Քու սիրտդ սիրոյ վառ հնոց մ'ըբէ,
Եւ թոյլ տուր միայ դեռ կայտառ հողիդ,
Սիրոյ լափիլզող անշէջ բոցերէ:

Սէր ցօղեցին ինձ աստղերն ալ տփգոյն
Սէր ներշնչեցին լուսինն ու եթեր
« Սիրէ » մրմնջեց ջինջ, յատակ առուն,
Սրտիդ ծալքերուն մէջ գրէ՛ դուն սէր:


Սէր ներշնչեց ինձ գետը սրավազ,
Իր կոճակներու վեպեառումին հետ,
Սէր երգեց ընդմիշտ ջինջ երկինքն ալ պարզ,
Սէր. կրկնեց ինձ ո՛հ. բնութիւնն յաւէտ:

Եւ հրը հարցուցի մէկ օր մուսայիս.
Թէ զո՞վ սիրեմ ես, զո՞վ պաշտեմ հոգով,
Որո՞նք խնկարկու ընեմ իմ հոգին,
Որո՞նք նուիրեմ իմ սէրն ու գորով:

« Լոկ հայրենիքիդ որ մութ ու մռայլ,
« Աղջամուղջին մէջ կը հեծէ տխուր
Պատասխանեց ինձ մուսաս անալլայլ,
Քու սէրն ու գորով անոր միայն տո՛ւր:

21 նոյեմբեր 1909





Ա Ղ Ե Ր Ս

Պուտ մը, աւանդ, պուտ մը գոնէ կաթեցո՛ւր,
Միտփանքի ցողէդ սրտիս սիրավեր,
Ոսկեզօծէ մտքիս ամոյն երազներ,
Պուտ մը, աւանդ. պուտ մը գոնէ կաթեցո՛ւր:

Ժպիտ, մեղմիկ ժպիտ մը գէթ տո՛ւր անգո՛ւլթ,
Սա՛ աւազուտ ափունքներուն անուրջիս,
Ուր թափառկոտ կը թեւածէ խեղճ հոգիս,
Ժպիտ, մեղմիկ ժպիտ մը գէթ տո՛ւր անգո՛ւլթ:

Մօտ է, կ'զգամ, մօտ է գիշերս ալ հիմակ,
Կը նուազի տակաւ բոցը աչքերուս,
Ու կը մարին սրտիս կայծերը համակ:

Եւ հաշիշի թմրութիւն մը կը զեղու,
Էութիւնս սա՛ ցաւահեծ ու անյոյս:
Երազներս ս'ն կը ցնդին ալ հեռո՛ւ...

Պուտ մը, աւանդ, պուտ մը գոնէ կաթեցո՛ւր:

14 Փետ. 1910

Թէ ես մեռնիմ դեռ չծաղկած այս հասակիս մէջ մատաղ,
Եւ շիրինն ալ իր անյատակ խորութեան տակ թաղէ զիս,
Սրտիս երբեք ցաւ չըլլար այդ թ'ինչո՛ւ մեռայ այսպէս
վաղ:

Չվայելած դեռ ախորժը և ճաշակը այս կեանքիս:

Թէ ես մեռնիմ կայտառ հոգիս վերջին հրածեշտ տայ ինձի,
Սիրտս դաղրի բարախելէ, մարի կեանքիս լոյսն իսպառ,
Սրտիս երբեք ցաւ չըլլար այդ թէ ինչո՛ւ ես չզղացի,
Կեանքի անուշ և հեշտազին վայելքները անըսպառ:


Թէ ես մեռնիմ դեռ չտեսած ժպտող դէմք մը երեսիս,
Սիրտ մը քնքուշ, գորովազեղ և իմ հոգւոյս մտերիմ.
Սրտիս երբեք ցաւ չըլլար այդ թէ ինչո՛ւ այս հասակիս,
Մէջ ծածկեց ինձ մութ ու խաւար սարսուղը եցիկ սև
չիրիմ:

Իսկ թէ մեռնիմ հայրենիքիս սիրոյն չեղած արժանի,
Անոր չօգնած գերեզմանի երախն բացուի իմ առջիս,
Ո՛հ այս կ'ըլլայ սրտիս մեծ ցաւ նոյն իսկ ծոցին մէջ հողի,
Անոր տխուր ուրուականը պիտ հալածէ յաւէրժ զիս:

28 օգոստոս 1909

(հետեւողութիւն)





8035

2013

